

Հանդիպի. կենդանին կթուռնայ, յետոյ բեր-
նէն կսկսի ջուր գալ, անկէց եաքն ալ փր-
փուր, եւ կսկսի խռկալ, 24 ժամուան մէջ
կմեռնի: Այս ցաւը խռչափողին մէջն է,
բայց գրտէն ալ կուռի:

Ասոր ճարը. կենդանին պառկեցուր, խռ-
չափողին (խրքաղըին) կաշին ասգիս անգին
աղէկ մը խարէ. այս կերպով եթէ շուտով ա-
ռաջքը առնուս՝ կրնաս կենդանին ազատել:

ԳՐՔՓՄԱ.

Այս ցաւը տաքէն կպատահի կճղակաւոր
կենդանեաց՝ աւելի ամառը: Լեզուին վրայ

ոսպի պէս սեւ սեւ փշի նման բաներ դուրս
կուտան. չնայիս նէ՝ կերակուրէ կկարի եւ
կմեռնի:

Ասոր ճարը. կենդանին պառկեցուր, եւ
լեզուն դուրս քաշէ. այն սեւերը որչափ որ
գտնես՝ մաղխիլով (ծըմպըզով) քաշէ հանէ.
տաքցուցած աղիւսին վրայ քացախ լից,
ծայրը այն հանած տեղերուդ վրայ քսէ մէկ
կողմէն, կամ թէ աղով ճմուէ, կանցունէ:
Յետոյ այս ցաւը ներսէն կտրելու համար՝
հայկաւը քացախով խմցուր, բոլորովին կա-
ղէկնայ:

ԻԳՐՈՒԱԾՈՅ ՀԱՆԳ. ՊՕՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ:

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ.

Գ.

Ո՞վ էր այն թագաւոր,
Սեւերես կեղծաւոր,
Ոյր աղանջն էր միակ,
Եւ այնու խայտառակ,
Եօթն իշխանք գէմ ելան
Եօթն ամսոց ի լրման,
Մեռուցին չարաչար
Զինքն ու շատ սուտ արգար:

ՅՈՒՆՈՒԱՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՆԵԼՈՒԿԻՆ ՄԵԿՆՈՒԹԻՒՆԸ.

Սանտէրսըն անունով անգղիացի մեծանուն չափագէտ ու բնագէտը, որ ծնաւ 1682-ին
եւ մեռաւ 1759-ին: Աչքերը կուրցած էին, բայց զարմանալի հմտութեամբ դասախօսութիւն
կրնէր Քէմպրիճի համալսարանին մէջ նաեւ լուսոյ եւ գոյներու վրայ: Ըսող կայ թէ սա
անաստուածի կարծիքներ ալ ունեցաւ, որ յիրաւի ցաւալի բան է:

Տարւոյս Օրացուցին մէջ դըրուած Մարտի Հանելուկն է Ժ Ա Մ Ա Ն Ա Կ:

ՀՐԱՄԱՆԱԻ ԳՐԱԲՆՆՈՒԹԵԱՆ. ԻՅ ԷՈՂՈՍԻԱ, Ի26 Փետրուարի 1863.

ԻՏպարանի Խալիպեան Ուսումնարանի ազգիս Հայոց.